



**ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ՎԱՐՇԱՐԱՆ
ԿՐԹԱՆՊԱՍՏԻ ԴԻՄՈՒՄՆԱԳԻՐ
2017-2018 ՏԱՐԵՇՐՁԱՆ**

Կրթանպաստի յանձնախումբի որոշում

Ա. Ընտանիքի Ինքնություն

Մականուն	_____		
Զուականերու անուններ	ա.- _____	բ.- _____	գ.- _____
Դասարաններ ^ա	ա.- _____	բ.- _____	գ.- _____
Ծննդեան թուականներ ^ա	ա.- _____	_____	_____
	Օր	Ամիս	Տարի
	բ.- _____	_____	_____
	Օր	Ամիս	Տարի
	գ.- _____	_____	_____
	Օր	Ամիս	Տարի
Հպատակություն	<input type="radio"/> Լիբանանցի	<input type="radio"/> Այլ _____	
Հայրենակցական պատկանելիություն	_____		
	(Մարաշցի, Հաճընցի, Էվն...)		
Յարանուանություն	_____		
	(Աւետարանական, Առաքելական, Կաթողիկէ, այլ)		
Անցեալ տարեշրջանի յաճախած վարժարանը (եթէ այլ)	_____		
Անցեալ տարեշրջանի միջին	_____		

Բ. Բնակարան, Կալուածներ եւ Ինքնաշարժներ

Տան հասցէ	_____			

Հեռաձայն (տան)	_____	Հեռաձայն (այլ)	_____	
Ձեր բնակարանը	<input type="radio"/> Անձնական է	<input type="radio"/> Վարձու է		
Եթէ անձնական է, անոր ներկայ արժէքը՝	_____			
Եթէ վարձու է, անոր ամսական վարձքը՝	_____			
Ամառնային բնակարան ունի՞ք	<input type="radio"/> Այո	<input type="radio"/> Ոչ		
Եթէ այո՝	<input type="radio"/> Անձնական է, արժէքը՝ _____	<input type="radio"/> Վարձու է, վարձքը՝ _____		
Այլ կալուածներ ունի՞ք	<input type="radio"/> Այո	<input type="radio"/> Ոչ		
Եթէ այո, տրամադրել յետեւեալ տեղեկութիւնները՝				
Կալուած (բնակարան, խանութ, հող)	Հասցէ	Տարածություն	Արժէք	Ո՞ր թուականին գնած կամ ժառանգած էք

Հաճեցէք տրամադրել յետեւեալ տեղեկութիւնները ձեր ինքնաշարժ(ներուն) մասին՝

Ինքնաշարժի տեսակ	Ինքնաշարժի տարի	Գնած տարի	Ներկայ արժէքը (լ.ո.)

Գ Ընտանիք

Հայր Հեռաձայն _____	Անուն և մականուն _____	Ծննդեան թուական _____
Հպատակություն Աշխատանք Եթե պաշտօնեայ է՝	o Լիբանանցի o Պաշտօնեայ _____ 2րդ աշխատանքի վայր կամ ընկերություն և հեռաձայնի թիւ _____ 2րդ աշխատանքի վայր կամ ընկերություն և հեռաձայնի թիւ	o Այլ _____ o Անձնական o Անգործ _____ Զբաղում կամ արհեստ _____ Զբաղում կամ արհեստ
<p>* Ներկայացնել աշխատանքի ամսական մուտքի հաստատագիր</p> Եթե անձնական գործ ունի՝		
o Գործատւերն է _____ Հաստատութեան անուն և հաստատման տարի _____ Հասցէ _____ Պաշտօնեաներու թիւ _____	o Գործընկեր է և իր բաժինն է՝ _____ _____ _____ _____ _____	_____ % _____ _____ _____ _____
Եթե անգործ է՝	_____ Վերջին աշխատանքի վայր կամ ընկերություն և հեռաձայնի թիւ	_____ Տարեկան շահ (լ.ո.) _____ Տարի

Մայր Հեռաձայն _____	Անուն և մականուն _____	Ծննդեան թուական _____
Հպատակություն Աշխատանք Եթե Պաշտօնեայ է՝	o Լիբանանցի o Պաշտօնեայ _____ 2րդ աշխատանքի վայր կամ ընկերություն և հեռաձայնի թիւ _____ 2րդ աշխատանքի վայր կամ ընկերություն և հեռաձայնի թիւ	o Այլ _____ o Անձնական o Անգործ _____ Զբաղում կամ արհեստ _____ Զբաղում կամ արհեստ
<p>* Ներկայացնել աշխատանքի ամսական մուտքի հաստատագիր</p> Եթե անձնական գործ ունի՝		
o Գործատւերն է _____ Հաստատութեան անուն և հաստատման տարի _____ Հասցէ _____ Պաշտօնեաներու թիւ _____	o Գործընկեր է և իր բաժինն է՝ _____ _____ _____ _____ _____	_____ % _____ _____ _____ _____
Եթե անգործ է՝	_____ Վերջին աշխատանքի վայր կամ ընկերություն և հեռաձայնի թիւ	_____ Տարեկան շահ (լ.ո.) _____ Տարի

Քույրերու թիւ _____		Եղբայրներու թիւ _____		
Ուսանող քրոջ կամ եղբոր անուն	Վարժարան/ համալսարան և	Ծննդեան թուական	Տարեկան Կոթաթոշակ (լ.ո.)	Նիւթական օժանդակություն (լ.ո.)
Աշխատող քրոջ կամ եղբոր անուն	Վկայական և զբաղում	Ծննդեան թուական	Ամուսնացած է	Աշխատավարձը եթե ամուսնացած չէ (լ.ո.)

Նոյն բնակարանին ներս բնակող

Մեծ մայր

Անուն եւ ծննդեան թուական

Մեծ հայր

Անուն եւ ծննդեան թուական

Ընտանիքի այլ անդամ

Անուն եւ ծննդեան թուական

Ընտանիքի այլ անդամ

Անուն եւ ծննդեան թուական

Դ Տնտեսական Վիճակ

ՄՈՒՏՔԵՐ	12 ամիս (լ. ռ.)
Հօր աշխատավարձը կամ տարեկան շահ	
Մօր աշխատավարձը կամ տարեկան շահ	
Չամուսնացած եղբայր/քոյրերու աշխատավարձը կամ շահ	
Այլ նիւթական գնահատանքներ (պօնքս, շահաբաժին...)	
Կալուածներէ մուտք (տուն, խանութ, հող, այլ)	
Ընտանեկան անդամներէ օգնութիւններ	
Կրթանպաստներ (վարժարաններէ կամ համալսարաններէ)	
Կրթանպաստներ (միութիւններ)	

Տան նիւթական տարեկան ընդհանուր մուտք՝

ԾԱՆՍԵՐ	12 ամիս (լ. ռ.)
Բնակարանի վարձք	
Ամառնային բնակարանի վարձք	
Տան օգնականի ծախս	
Ելեկտրականութեան եւ ջուրի ծախս	
Հեռաձայներ (տան հեռաձայն եւ բջիջայիններ)	
Ապահովագրութեան ծախսեր	
Առօրեայ ծախսեր «Ֆուտելիք» հագուելիք ...»	
Բժշկական ծախսեր եւ դեղորայք	
Այլ կրթաթոշակներ	
Գիրքեր եւ գրեական պիտոյքներ	
Ինքնաշարժի ծախսեր (վարելանիւթ, մեքանիք, ելւն)	
Մուրհակներ (Մէկ տարուայ գումար)	
Այլ ծախսեր (-----)	

Տան նիւթական տարեկան ընդհանուր ծախսը՝

Հաճեցէք տրամադրել հետեւեալ տեղեկութիւնները ձեր մուրհակներուն մասին՝

Մուրհակի նպատակ եւ աղբիւր	Ընդհանուր փոխ առնուած գումար (լ.ռ.)	Մուրհակներու թիւ	Ամսական մասնավճար (լ.ռ.)	Վերջին մասնավճարի թուական

Ե Կրթանպաստ

Դիմող աշակերտին յաջորդ տարուայ կրթաթոշակը (լ.ո.)	
Որքա՞նը վճարելու կարելիությունը ունիք (լ.ո.)	
Ի՞նչ այլ աղբիւրներու դիմած էք	Աղբիւր
	Աղբիւր
	Աղբիւր
Անցեալ տարեշրջանի վարժարան (եթէ այլ) եւ դասարան	Վարժարան
Անցեալ տարեշրջանի կրթաթոշակ եւ կրթանպաստ (եթէ այլ)	Ընդհանուր կրթաթոշակ (լ.ո.)
* Ներկայացնել կրթանպաստի հաստատագիր (եթէ այլ)	կրթանպաստ %
Անցեալ տարեշրջանի հաշիւը փակած է՞ք	<input type="radio"/> Այո <input type="radio"/> Ոչ (մնացած գումար)

Զ Վկաներ

Հաճեցէք հետեւեալ տեղեկութիւնները տրամադրել՝ ձեր ընտանիքին նիւթական կացութիւնը յաւ ճանչցող եւ ձեր հետ ընտանեկան կապ չունեցող երկու անձերու մասին՝

Անուն	Զբաղում	Հասցէ	Հեռաձայնի թիւ

Է Յատուկ Ընտանեկան Պարագաներ

Եթէ ունիք յատուկ ընտանեկան պարագաներ որոնք կրնան ձեր նիւթական կարիքը աւելի յստակացնել, հաճեցէ՛ք գանոնք բացատրել վարի տողերուն մէջ ներկայացնելով բոլոր առնչուող փաստաթուղթերը

Ը Պահանջուած Թուղթեր

- 1- Վարձքերու հաստատագիր (սանատ իյժար կամ արտ իյժար) իւրաքանհիւր վարձու կայուածի
- 2- Ինքնաշարժներու տետրակներ
- 3- Աշխատավարձի թուղթ իւրաքանչիւր աշխատող ընտանիքի անդամի աշխատանքի վայր(եր)էն
- 4- Անձնական գործի պարագային՝ աշխատանքի արձանագրութեան (սրժրյ թիժարի) եւ տուրքերու թուղթ (տարիպէթ տախլ)
- 5- Ընտանիքի այլ ուսանող անդամներու կրթաթոշակներու հաստատագիր
- 6- Մասնավճարներու եւ մուրհակներու համաձայնագիրներ եւ այլ փաստաթուղթեր

Թ Պայմաններ

Կր վստահեցնենք որ այս դիմումագիրին մէջ նշուած բոլոր տեղեկութիւնները ճիշդ են եւ տեղեակ ենք, թէ՛

- 1- Այս կրթանպաստը չեղեալ կրնայ նկատուի եթէ որեւէ տեղեկութիւն սխալ կամ դիտմամբ պակաս ներկայացուած ըլլայ:
- 2- Արձանագրութեան եւ այլեւայլ ծախսերը մաս չեն կազմեր այս հաւանական գեղջին:
- 3- Տարեվերջին նիւթական պարտականութիւնները չփակելու պարագային դպրոցը կրնայ վկայական/վիճակագոյց չտալ:
- 4- Յիշեալ տեղեկութիւնները կրնան ըստ պահանջի փոխանցուիլ բարերարներու եւ համայնարաններու:
- 5- Այս դիմումագիրը ներկայացնելով համաձայնած կ'ըլլայ, որ վարժարանի կրթանպաստի յանձնախումբը որեւէ ժամանակ ընտանիքին նիւթական վիճակը հաստատելու նպատակով տան այցելութիւն պահանջէ եւ կամ ստուգումներ ընելու համար այլ աղբիւրներու կամ անձերու դիմէ:

Ծնողի ստորագրութիւն _____

Թուական _____